

ԶԱՔԱՐԻԱ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԶԱԳԵՑԻ

ՃԱՌԵՐԸ

Հեղինակ՝ Հայր Պողոս Վրդ. Անանեան
Վենետիկ - Սբ. Ղազար, 1995, էջ 545

Բանասիրական աշխարհին ծանօթ էին Զաքարիա Կաթողիկոսին ճառերու գոյութիւնը, սակայն առաջին անգամն է որ 14 ճառ միասին, քննական հրատարակութեամբ լոյս տեսան Միիթարեան տպարանէն:

Հրատարակութեան հեղինակը գիտական աշխարհին ծանօթ՝ Հ. Պողոս Վրդ. Անանեանն է, որ անցեալին ուսումնասիրած եւ հրապարակ դրած է «Գրիգոր Լուսաւորչի ծեռնադրութեան քուականը», «Վարք Մեսրոպ Մաշտոցի», «Քրիստոնեութեան հետքեր Հայաստանի մէջ Ս. Գրիգոր Լուսաւորիչին առաջ», «Քննութիւն հայ եկեղեցւոյ պատմութեան Ե. եւ Զ. դարերու շրջանին», ինչպէս նաեւ տասնեակներով բանասիրական լուրջ յօդուածներ, եւ ահա այսօր կը ներկայանայ նոր հատորով մը՝ «Զաքարիա Կաթողիկոս Զագեցի, Ճառք» տիտղոսով, որ Ս. Ղազարէն լոյս տեսած «Մատենագիրք Նախնեաց» շարքին 57րդ հատորն է:

Հեղինակը կը պատմէ թէ իր պատանեկութեան, հայ հին մատենագրութեան դասի ընթացքին, երբ ուսուցիչը, Հ. Կիւրեղ Վրդ. Քիպարեան, գովասանքով խօսած է Զաքարիայի ճառերուն հիւթեղ բովանդակութեան մասին, աւելցուցած է՝ ըսելով. «Դժբախտաբար մինչեւ այսօր հատորի մը մէջ չեն հաւաքուած անոնք»: Միտքը պահելով իր ուսուցիչին այս խօսքերը, Հ. Պողոս Վրդ. առաջադրած է օր մը կատարել անոր փափաքն ու երազը, եւ իբր հոգեւոր կտակ, ահա յիսուն եւ աւելի տարիներ ետք՝ կ'իրագործէ այս կարեւոր գործը, հանրութեան հրամցնելով աննման աշխատութիւն մը:

Գիրքը ունի 47 էջ Յառաջաբան, ուր հեղինակը կու տայ Զաքարիա Կաթողիկոսի անձին վերաբերեալ ծանօթութիւններ, գծելով անոր պատմական շրջանակը, որքան կարելի է քաղելով պատմական աղ-

բիւրներէ. ապա կու տայ հակիրճ ծանօթութիւն օգտագործած ձեռագիրներուն մասին, այն է՝ Ս. Ղազարէն՝ 12, Երեւանէն՝ 4, Երուսաղմէն՝ 4, Վիէննայէն՝ 2 գրչագիր: Ապա կ'անցնի ներկայացնելու ճառերուն աստուածաբանական բովանդակութիւնը, թէ ի՞նչ էր Զաքարիա Կաթողիկոսի քրիստոսաբանութիւնը, պատարագին եւ Հաղորդութեան, Աստուածածնի, Եկեղեցւոյ եւ Խաչին մասին ըմբռնումը, եւ Հուսկ անդրադառնալով մեծ Հայրապետին ճառերուն լեզուին եւ գործածած բառամթերքին՝ Կ'աւարտէ Յառաջաբանը:

Կը յաջորդէ Զաքարիայի 14 ճառերու քննական բնագիրը (էջ 1-520), գեղեցիկ գրաբարով, եւ աստուածաբանական բովանդակութեամբ, այն է՝ Քրիստոսի Ծնունդը, Մկրտութիւնը, Ծաղկազարդը, Աւագ Շաբաթը, Զատիկը, Համբարձումը, Վերափոխումը, Եկեղեցին եւ Սուրբ Խաչը:

Բայց ո՞վ է Զաքարիա Կաթողիկոս:

Ծնած է Կոտայք գաւառի Ձագք գիւղը՝ սրբակենցաղ վանական մը, որ 855ին կ'ընտրուի Կաթողիկոս, եւ նոյն օրուան մէջ կը ձեռնադրուի սարկաւագ, արեղայ, եպիսկոպոս եւ կաթողիկոս: Մեր պատմութեան մէջ նման դէպք պատահած էր չորրորդ դարուն, յանձին Մեծն Ներսէս Պարթևելուն:

Գիրքին հեղինակը կը գրէ. «Զաքարիա Կաթողիկոս զարգացած էր ուսման մէջ, ինչպէս կարելի է հետեւցնել իր ճառերէն. արդարեւ այս ճառերուն մէջ ան կը յայտնուի ծանօթ աստղագիտութեան, պատմութեան եւ գրական այլ գիտութիւններու. կարելի է նոյնիսկ ծանօթ եղած ըլլայ յունարէն լեզուին, քանի որ իր ճառերուն մէջ Յոհան Նիկիոյ եպիսկոպոսին յունարէն դրածներէն օգտուած կը թուի ըլլալ»:

Մեր պատմագիրներուն համաձայն՝ 861ի Մեծ Պահքի խիստ ձմրան, ահաւոր երկրաշարժ մը կը պատահի, Դուկին քաղաքը գրեթէ հիմնայատակ կը կործանի, եւ վերապատճ ժողովուրդը կը մնայ հրապարակներու եւ փողոցներու մէջ: Յովկհաննէս պատմիչ կը վկայէ Զաքարիա Կաթողիկոսի համար թէ «Սուրբ Հայրապետը, Զաքարիա, սրտագին աղօթքներով եւ պաղատանքներով, մշտնջենամոռունչ եւ աղերսալի ինդրուածքներով կը դիմէ բարեգութ Աստուծոյ», որպէսզի միմիթարէ իր տառապեելա ժողովուրդը»:

858ին Բիւզանդիոյ պատրիարքական Աթոռը կը գրաւէ Փոտ, եւ Արեւելքի պատրիարքներուն նամակով կ'իմացնէ իր ընտրութիւնը: Կը գրէ նաեւ Հայոց Կաթողիկոսին, Զաքարիայի, Հրամիրելով զինքը եւ Հայ Եկեղեցին՝ որ ես կենան եւտիքական աղանդէն եւ ընդունին Քաղկեդոնի ժողովը: Զաքարիա Կաթողիկոս կը պատասխանէ թէ Հայաստանեաց Եկեղեցին քնաւ երբեք չէ հետեւած Եւտիքսի կամ անոր նմաններու աղանդին, աւելցնելով թէ «Մենք Գրիգոր Լուսաւորչի աշակերտ ենք»: Այս եւ ասոնց նման հարցեր քննելու համար, Զաքարիա

Շիրակաւանի մէջ կը գումարէ ժողով մը, եւ կը ջանայ իր բարեխառն եւ հայրապետական մեծ հոգիով թէ՝ տեղի չտալ եղբայրատեաց վէճերու եւ թէ արդարացի կերպով պաշտպանել Հայ եկեղեցւոյ սրբազան ու դարաւոր աւանդութիւնները:

22 տարի Զաքարիա կը մնայ կաթողիկոսական պաշտօնին վրայ. կը վախճանի 877ին:

Ներկայ հատորը, իր բովանդակութեան ճոխութեամբ, կու գայ նոր էջ մը բանալու հայ բանասիրական աշխարհէն ներս: Ասոր հետ միասին, այժմ մեր հայ վանքերը հոգեւոր գանձարան մը աւելի ունին իրենց ձեռքերուն մէջ՝ իբր սնունդ իրենց մտքին եւ հոգիին, նոյնը ջամբելու համար մեր ժողովուրդին: Բանասէրներ, որոնք միայն գոյութիւնը գիտէին նման ճառերու, ծածկուած հին մագաղաթներու մէջ, անոնց լոյս աշխարհ գալով՝ կարելիութիւնը կ'ունենան ընդարձակելու իրենց ուսումնասիրութիւնները, դիտելով անոր եկեղեցաբանական, կրօնական, լեզուական, գրական եւ ա՛յլ անկիւնները:

Հ. ՍԱՀԱԿ ՎՐԴ. ՃԵՄՃԵՄՆԱՆ